

ԱՆՀԵՏԱՑՈՂ ԱՐՈՒԵՍՏԱԳԻՏՆԵՐ

ԶԱՐԵԼ ԳԱԼՖԱՅԵԱՆ

(1887-1939)

Արհաւելքի մինուրուը որ կը ճնշէ ներկայ մարդկութեան վրայ, կարծես ժխտում մըն է երկար դափերու յաջորդական նրկանորվը ձեռք բերուած գաղաքակրթական արժէքներուն:

Ան ոոր եւ անօրինակ առջնասլը դրական ի՞նչ արդիւնք պիտի կրնայ ծնիլ վաղը. ո՞չ ոք կրնայ ըսկէ. Յաջանիք է թէ՛ ներկային, քաղաքակրթութիւնը ժխտական կէտի մը վրայ կը գտնուի եւ իր անիւը ոչ միայն կասած է այլ ճռնէլով ետ կ'ընկրկի:

Սպառազիսմանց խժալուը աղմուկին մէջ, ժամանակի մը համար՝ խափանուած է արուեստին խ աշարաբը ու կենսապատճենը: Ասկարիկը սանձարձակ կերպով հուրին ու սուրին յանձնուած է, մինչեւ արուեստապէտը կաշկանդուած: մըղաւաննի շրջն մըն է որ կ'ապակի:

Ողբրդական կացութիւն, որուն ամէնէն աւելի ենթարկուած են արտասահմանի մէր արուեստագէտները: Քանի՛ քանիներ անոնցմէ՛ կեանքի անհաւասար պայքարին ընկնուած անշնչանա պազման կերպով:

Տագնապի սա վերջնին մէկ երկու տարուան ընթացքին մենք կորսնցուցինք ճարտարապէտ Լեռն Նաֆիլիան ու նկարիչ Վարդան Մախուեանը որոնց թերոն կեսնքը ընդհատուեցաւ տարիքի մը մէջ որ զես կենսունակ արդիւնքներ կը խոստանար:

Անցեալ տարի վախճաննեցան աւելի՛ համեստ տաղանդի տէր արուեստագէտներէն ննրսէ Անելման, Հրամի Ալեաման և դարմանուելու յոյտով Երիտասարդութիւնը Փարփակ եկած նկարիչ Ե. Տէմբրնեամը: Վերջին երկուքը ծառայած էին նաեւ ուսուցչական ասպարէցին մէջ:

Մէկ նորադին կորուստներն եղան Զարեհ Գալֆայեան զոր գերախոսութիւնը ունեցանք հոգին յանձնելու անցեալ Հոկտ. 23ին եւ Հերան Շա-

պան (Հրանդ Շապանեան) որ ցաւով տեղեկացանք թէ անձնասպան եղած է վերջն սեպտեմբեր ամսութիւնին լնթացքին՝ նանթի մէջ:

Կուգենն անս հակիմ կերպով անդրադառնալ Զարեհն Գալֆայեանի կեանքին՝ որ անսկուն պայտագալ շարայարութիւն մը եղաւ ու գործին՝ որ թէեւ համաստ այլ խոստմանց էր, զնահատեմ ու շահեկան:

Ծնած 1887ին Պոլսոյ արուարձաններէն Մաքրիգիւղի մէջ, տեղւոյն Ֆատեան վարժարանը յաճախեց նախակրթական ուսուում ստանալու համար:

Սկզբէն ձիքը եւ հակում ցոյց տուած ըլլալով նկարչութեան ու անոր նուիլուելու յոյսով՝ ժամանակ մը յաճախեց Պոլսոյ հեղարուեստից Վարժարանը, սակայն ընտանեկան ձևնառու պայտաներու շըյոյութիւնը հարկադրեց զինքը ընդհատել արուեստագիտական ուսուումը, եւ պատանի հասակէն լծուիլ զորնական կեանքի ամենօրեայ պայքարին:

Երկու տարիի շափ ծառայեց Պոլսոյ հրասարակին վրայ ծանօթ Խիրանոսէանց առեւտրական հաստատութեան մէջ:

Արուեստին հուրքը վար կը մնար սակայն իր մէջ: Մասնաւոր ճիշտ եւ աշխատանք թափաց ևւ քաջակերուած զինքը գնահատող բարկամներու սրտապնդուումներէն, թողուց առեւտրական սապարէցը եւ իր հասցյուն զարդարուեստի ճիւղին մէջ հաստատուեցաւ:

Արդէն բաւականաչափ մասնագիտական հըմառութիւն եւ փորձառութիւն ձեռք բերած ըլլալով՝ յաջողեցաւ իր զծացրութեան ուսուցչին պաշտօն ստանձնել հայ վարժարաններու մէջ որպիսին էին Հինգեկան-Մալաթիան, Դպրոցասէր Տիկնանց ուսուումնաբաններն ու մանաւանդ Ազգ. Կեդր. Վարժարանը:

Կատարելազորուուելու միշտ հետամուտ, մը տասեւեռման կէտ ըրած էր Փարիզու ուր համելու համար նիւթական բաւարար միջոցներ կը պակսէին: Համաշխարհային պատերազմի ամբողջ

տեւողութեան, իր ուսուցչական պաշտօնները շարունակիլով հանդերձ, շորջ էր բերքարի չափ յածանեց աշխատանոցը՝ ֆրանսեան նկարել Ալպեր Միլը որ Պուսյ միշավայրին մէջ անուն մը շինած էր եւ որուն մօս կաշակիրտէն ուրիշ հայ ուսանողներ եւս ինչպէս Օր. Միթա Ազարհան եւ հ. Կիւպէսկիան որոնք նոյնպէս համակրելի արուեստագէտներ պիտի գառնային յետոյ:

1920ին է որ Գալֆահան յաջողցաւ իր արտադրած գործերով նկարչական ցուցահանդէս մը սարքել ուրիշ գոյացած հասոյթը ճամբու ծախիքի յատկացնելով քրոջը հետ Փարիզ ևսաւ: Ենոյզը վազուց վախճանած էին, հայրը՝ Պուլկարիոյ մէջ՝ լրք մանկութեան տարիներուն միջոց մը հոն գաղթած էին, իսկ մայրը՝ Պոլիս, մէծ պատերազմէն առաջ:

Փարիզի մէջ, Գալֆահան, ձեռք քերած համեստ նիրթական աշխացութեան մը շնորհւել, որ Մարկոսան կոտավի հասոյթէն կը մորամադրուէր իրեն, կը առաջ քանի մը տարի յաճախել Զարդարուեստից Բարձրագոյն Վարժարանը, աշակերտելով զիմաւրաբար Տավիտ եւ Խընուառ ուսուցչապետներուն:

Փայլուն ուսանողական շըման մը ունեցաւ եւ վարժարանին տարեկան մրցումներուն առթիւ սացայ պատույց մրցանակներ (1923):

Երբ նպաստընկալ ըլլալէ դադրեցաւ եւ իր ու քրոջը ապրուստը կրկին հոգալու հարկին տակ գտնուեցաւ, վարժարանին իսկ միջամտութիւնով ու յանձնաբարութեամբ վարիչ՝ գծազրիի պաշտօնով դործ գտաւ ինձանկարի (անուն) փարիզեան առաջանակարդ տան մը մէջ ուր աշխատեցաւ շուրջ 13 տարի անցնահաւ: 1931ին ինչպէս Գալֆային Միջազգային մեծ Յուղանդէսին համար, իր աշխատած տան հաշույցի պատրաստած մէկ ինը ճանկարէ արդիւնացաւ ոսկի մէտայիլ:

Փամանակ ընդ մէջ Գալֆահան կը նուիրուէր նաեւ զուտ նկարչական արուեստին, գիմաւորաբար բնանկարչութեան:

Այս ուղղութեամբ իր արտաքրած գործերը պայծառ կենսունակութիւնով օծուն եւ իրապաշտ նրբն գիտողութիւններով լի գունազել էին են որոնցմէտ շատերը ցուցագործ է Անկախ Արևեստագէտներուն Փրանսական Միլթեան տարեկան Սալօններուն մէջ, սկսել 1920էն:

Փանի մը տարիներէ ի վեր, այն հաստատու-

թիւնը ուր կ'աշխատէր, տնտեսական համատարած տագնապին հետեւանքով պականցուցած էր իր գործառնութիւնները, որով Գալֆահան գործադրութիւնները գառնալով անսարյութ զրութեան մատնուած էր:

Նիրթական կեանքի մտահոգութիւնները սակայն բնաւ յուսահատութեան չէին մղեր զինքը, ձեռներէց էր եւ ամրտար ու վերըն ժամանակներս հետապուտ էր կանանց նորածւութեան եւ հագուստներու վերաբերեալ գեղարտւեստական ինքնամական ասարարանի եւ զարդը պատրաստելու եւ ապարանիք ձեռք բերելու, ատով կեանքը շահելու համար:

Նիրկայ պատերազմը իր հետ բերած տնտեսական հաշկանդումներով ամլութեան մատնեց նաեւ Գալֆահանի այդ ձեռնարկը:

Գալֆահան տարիներու չարքաշ պայքարէ մը վերջ իր հոգեկան կորովը կը պահէր, նոր կարելութեանց մասին կը մտածէր, յոյ ունէր որ՝ առաջ կամ նուայ մօտիկ ապագայի մէջ ներկայ մզամանչը վերջ կը դանէ եւ օր մը բնականն կեանքը կը վերկայի եւ ուղղամշտ ու պատուաւոր գործունէութեան համար լայն ասպարէց կը բացուի:

Մէնք, իր ամենօրեայ բարեկամներն ու արուեստակից ընկերները, այդպէս ինքնապաստան ու կրոպվէ ճանչցած էինք զինքը եւ բնաւ չէինք պապեր իր կեանքի այսպիսի անակնկալ վերջաւորութեան:

Միտք հիւանդութիւն մը, որուն լուրջ հանգամաքը կ'անգիտանայինք բոլորս եւ գործէ ինք ալ կ'անգիտանար քանի որ չէր խօսեր մնելի այդ մասին, թաքուն աւեր կը գործէր, եւ յանկարծ, պիտի կար դէյ ի մասուան վիճը լրջներ էր գորութեան հաւասարակշուութիւնը:

Գիմանդրութիւննէն եւ անհատական շահադիտութիւններէ վեր էին իր բոլոր արարքները, եւ մէր Հայ Արուեստագէտէններու Միլթեան շըմանակն մէջ՝ որու հիմնուելու օրէն ի վեր վարչական քարտուղարի պաշտօնը տարաւ մինչեւ վերջ անտրունէն եւ կասարեալ անձնութիւններ, ոչ ոք կրնայ ամենադոյզն մեղադրանքի պարագայ մը արձանագրել իր անուան:

Բնլորս ալ մեր սրտերուն խորը պահած ենք իր բիւրեղնայ զիման նկարագրին ու խոչուն համեստ բնաւորութեան յիշատակը որ անջինջ պիտի մնայ:

ՀԵՐԱՆ ՇԱՊԱՆ

(ՀՐԱՆՏ ՇԱՊԱՆՆԵՍՆ)

(1888-1939)

Արդեօք ի՞նչ շարժափթներէ տարուած փորձ
տաղանդի մը տէր այս արուեստակէտը ուզեց վերջ
տալ իր կեանքին:

Ապրուստի անել կացութիւն մը թէ սիրային
գժարադաբթիւն մը որ մղեց զինքը այդ յուսահա-
տական արարքին, ստոյդ չենք գիտե՞ր: Գեճարո-
ւեստական Փրանսէրէն թերթի մը մէջ երեւցած
լակոնական լուրէ մը տեղեկացանք որ սեպուեմք-
րի ընթացքին, նանիք քաղաքը, իր բնակած պան-
դոկին Ֆէջ կախուած դամծ են զինքը: Ինքնապէր
երկոող գրութենէ մը յայտնի կ'ըլլայ թէ կամովին
վերջ տուած է իր կեանքին:

Վազեմի եւ ծանօթ ծովանկարի Արսէն Շա-
պաննենի որդին էր եւ անուան շփորութեան տե-
ղի չայտու համար է որ սովորութիւն ըրած էր
իր նկարները ստորագրել Հերան-Շապան սղա-
դիր մեռով:

Մննդավայրը եղող կարինէն վեց տարեկան
հասակին Փարիզ եկած էր ծննդացը հետ եւ այս-
տեղ մեծցած ու զարդացած:

Իր գեղարուեստական կոչումին ու կազմակոր-
ման մէջ անշուշտ դէր կատարած է ընտանեկան
միջավայրը, իսկ մասնադիտական կրթութիւնը
ստացած էր յաճախելով գիմաստրար Փարիզի

Զարդարուեստիկ Ազգ Բարձրագոյն Վարժարանը
1911-1913 տարիներուն:

Բաց ի Փրանսական ևԱնկախ Արուեստագէտ-
ներու Միութեան տարեկան ցուցահանդէսներէն,
մասնակցած է շատ մը կողմակի ուրիշ նկարա-
հանդէսներու, տեսարաններով եւ գիմանկարնե-
րով որոնց արուեստը միջոց մը դէպ ի շեշտուած
խորանարդապաշտութիւն կը հակէր: Սակայն,
ընդհանուր առմամբ, իր գործերը զուրկ չէին զը-
աւորական կուռ եւ ինքնատիպ յահկութիւններէ
եւ երանքներու ծոխ չեշտառումներէ:

Խեղանկար գործերէ զատ ստորագրած է նաև
համեզ եւ պրամիտ ծաղրանկարներ ինչպէս նաև
սպակերտարդամներ Փրանսական թերթերու եւ
հրատարակութիւններու մէջ:

Գաղութահայ շրջանակէն զուրս ասորած
առհասարակ մասնակից չէր հայ արուեստագէտ-
ներու հրատարակային իմբական արտայայու-
թեանց: Անզան մը միայն բացառարար մասնակ-
ցեցաւ «Անի» հայ արուեստագէտներու խմբակցու-
թեան նկարահանդէսին (1927):

Շուրջ 51 տարեկան էր Հերան-Շապան, բայց
առողի, կատակասէր ու կենսունակ, դեռ երկար
տարիներ կարող էր ապրիլ ու գործել եւ շահե-
կան աշխատութիւններ արտազրել: Ցաւալի է որ
յուսահատութիւնը եկաւ վաղաժամ կերպով չքա-
ցնել իր էութիւնը:

Բ. ՇիՇՄԱՆՆԵՍՆ